ՀԵՆՔԸ ՍԷՆԷ Ն. 4745 1910 ՓԵՏՐՎԱՐ 10/23 ՉԱՐՇԷՆՊԻՀ 12 ՍԷՖԷՐ 1328) (10 ՇԱԲԱԹ 1325

ՄԷՋՄՈՒԱԻ ԱԽԲԱՐ

30 ԲԱՐՄ.

DIRECTION DU JOURNAL
MEDJMOUA-I-AHBAR
65, Grand'rue de Péra, Taxim, 65

ԱՊՈՆԷ ԳԻՐՔԱՓՈՒԼԱՐԸ Սէնէլիկի 6 այլոց
Խրանպոլ իշին Ղրուշ 60 35
Թաշրա իշին » 85 45
Մէմալիքի էնէպիյէ իշին Ֆրանկ 20 10

ՉԱՐՇԷՆՊԻՀ վ. ՀԱՅԿԱԿ. ԻՐԹԷՆՍԻ
ԿԻՒՆԼԷՐԻ ՆԷՇՐ ՕԼՈՒՆՈՒՐ
Իլանքաթ իշին այրընա բազարլըգ :

مجموعهٔ اخبار
بك اوغلی تقسیم جاده‌سی نومرو ٦٥

ՊԱՋԸ ՄԻԼԼԱՀԱՋԱԹ

Բազար կիւնքի Երեսփ. ժողովրդոց, նիհայէթ պիր նէթիճէյէ էրմիշ տիր։ Իշպու ժողով, պիր թարաֆտան ճէմաաթըն արզուսընը մէհմա էմքէն իճրա իթմէք վէ քէնտի հայսիյէթ ու իզզէթը նէֆսինի մուհաֆազա իյլէմէք, վէ տիկէր թարաֆտան Սինօդ ազասը իլէ պիր սուրէթը իթիլաֆ հասըլ իտէպիլմէք իւզրէ։ հաֆթալարճա հէյլեճանը ազիմ իշինտէ ուզրաշտրգտան, չալըշտրգտան սոնրա, պիր «բանաճեւ»ին Թէրթիպ վէ գապուլինէ մուվաֆֆագ օլմըշտըր քի, էկերչի Եպիսկոպոսլարըմըզ թարաֆընտան տախի,— գավիէն մէմուլ օլընտուրսա, մէյտանտաքի իխթիլաֆաթ վէ միւշքիլաթ պէր թարաֆ իտիլմիշ, վէ ճէմաաթըմըզ իչին, հագըգէթին եէնի պիր տէվրէ այըլմըշ օլաճագ տըր։ Պու տէվրէի ճէտիտէ վէ մէսուտէյէ իհթիեաճ իսէ, բէք չէտիտ տիր։ զիրա պիտէֆաթ զաղէթամըզտա եազըլըրը վէ Երեսփ. ժողովտա միքէրրէրէն պէեան օլընտրը վէճհլէ, Սապպաղեան Կ-Բաթրիկին իսթիֆասընտան պէրի, պիւթիւն աիւմէնի իտարէի միլլէթ հէման մուաթթալ օլմըշտըր։ Վարչական ժողով թօքլանմասը, Երեսփ. ժողով տա՝ մալիւմ օլան մուպահէնէթ վէ իխթիլաֆլա ուզրաշմագտան կէօզ աչմասը։ Տիմէք օլուր քի, կէրէք իսթանպոլտա վէ կէրէք թաշրալարտա, ազ չօգ մուհիմմ մէսէլէլէր վէ իշլեր պիւսպիւթիւն եիւզ իւսթիւ գալմըշ տըր։ չէօյլէ քի, հիւքիւմէթ իլէ թէսվիէ օլընաճագ մէսէլէլէրէ պագըլմասը, միւն. հէլ Մէրիասալըգլարա միւնասիպ բուհանիլէր ինթիխապընա թէշէպպիւս իտիլէմէսը, էլհասըլ ղայրը ժունթաղամ պիր կիտիշէ սալիք օլունուսը քի, մաազալահ պէօյլէ տէվամը՝ էրմէնի-գաթօլիքլիկին մահվընը բէք չօգ կէճիքտիրմէսէճէկի տէրքեար տըր։ Իմտի Երեսփ. ժողովընը, մահզա Բէյսի էքպէրի բուհանիմիզ հազրէթլէրինին էմրինի գապուլ իթտիկի հալտէ, թագտիմ իլլէտիկի թէքլիֆնամէնին Սինօդ հէյեէթինճէ էսասէն գապուլինի իւմիա իթմէկէ հագգը վար տըր։ Զաթէն օ թէքլիֆնամէտէ իշար օլունան նօգթալար նէտէ՞ն իպարէթ տիր։ Էվվէլա՝ էսասը թէշքիլաթըմըզճա մէզհէպէն Գաթօլիք վէ միլլիյէթէն էրմէնի օլտուղըմըզ պէեան իտիլէրէք, պու իքի էսասըն թէմամի մուհաֆազասը շարթ իթթիխաղ իտիլիեօր։ Պունա գարշը հիչ պիր իթիրազ գապլ տէյիլ տիր։— Իքինճի մասատ քի, եէնի Նիզամնամէյի Միլլինին թէտգիգ վէ գապուլինէ տէկին՝ էլեէվմ մէրի օլան Նիզամնամէնին՝ Եպիսկոպոսլար վէ Երեսփ. ժողով ազալարը թարաֆընտան իմզա իտիլմէսի, վէ եէնի Կ-Բաթրիկէ տախի թէմամէն իճրասընը թէքլիֆ իթմէլէրի, վէ մուխալիֆէթի վուգուլունտէ, միւշարիլէյհտէն իճրասընը թալէպ իչին, Եպիսկոպոս վէ Երեսփոխանլարըն իթթիֆագ իյլէմէլէրի, վէ թէքրար մուխալիֆէթինտէ, օլ վագըթ տա իսթիֆասընը թալէպ իչին պիլ իթթիֆագ Բօմաեա վէ Պապը Ալիյէ միւրաճաաթ իթմէլէրի քէյֆիէթի տիր, զաթէն պու մատտէնին իլք ֆըգրասը՝ Եպիսկոպոսլարճա կէչէն իճթիմալարտան պիրինտէ գապուլ իտիլմիշ տիր։ Տիկէր ճիհէթինէ կէլինճէ, վագաա Եպիսկոպոս վէ Երեսփոխանլար միւթթէֆիգ օլտուգլարը հալտէ, պունլարա գարշը չըգաճագ հիչ պիր Կ-Բաթրիկ պուլունապիլէճէկի թասավուր իտիլմէզ իսէ տէ, լաքին չայէտ պուլունտուղընտա, էօյլէ պիր Կ-Բաթրիկէ գարշը օ եօլտա պիր հարէքէթը միւթթէրէք, մէնաֆիի ճէմաաթ նօգթաի նազարըյլա բէք հագգլը վէ թապիի օլտուղընտան, Սինօդը պու մատտէյէ միւթէրիզ պուլունաճաղը մէմուլ օլունամազ։ — «Բանաճեւ»ին իւշիւնճիւ մատտէսի քի, սոն վագըալար միւնասիպէթիյլէ վէրիլէն մալիւմաթա, եախօտ պիր թագըմ ռիվայէթլէրէ պինաէն, Բօմա Քիւրսիի չէրիֆինճէ ճէմաաթըմըզ հագգընտա եանլըշ պիր զէհապ հասըլ օլմասը իհթիմալին խարիճինտէ օլմասընընտան, — Քիւրսիի չէրիֆին էմրի մուճիպինճէ Կ-Բաթրիկին ինթիխապընա, եէնի Նիզամնամէի Միլլինին թէտգիգ վէ գապուլինտէն կվվել թէշէպպիւս իտիլէճէկի պէեան վէ թէահիւտ իտիլմէքլէ պէրապէր, — հագըգէթի հալին միլլէթճէ արզ ու պէեանը՝ հէր հալտէ մուվաֆֆըգը մալահաթ վէ Քիւրսիի չէրիֆէ, Բաքա հազրէթլէրինէ օլան էվվատլըգ ուպուտիեէթիմիզէ, թաազիմաթըմըզա եէնի պիր տէլիլ տիր, վէ պունտան տօլայը մէզքիւր Քիւրսինին ումումիյէթլէ, վէ խուսուսէ Բաքա հազրէթլէրինին մէմնունուն գայմալարը թապիի տիր։ Եպիսկոպոսլարըմըզին իշպու թէքլիֆի ըստտ իթմէսի՝ ասլա մէմուլ օլունամազ. զիրա պունուն ըստտի՝ ճէմաաթըն քէնտի Բէյսի էքպէրի բուհանիսինէ միւրաճաաթընը մէն իտէմէէճէկի շէօյլէ տուրսուն, էօյլէ պիր ճէվապը ըստտ կէօնակէօն մանէալար վէրիլէպիլէճէկինտէն, պուրալարը Եպիսկոպոսլարըմըզճա էլվէթթէ տիւշինիլէճէք տիր։

Թէրզիպաշեան Գերպէ. ֆըգրասընա կէլինճէ, պիվիմ մէսմուաթըմըզա կէօրէ, միւմայէյինին եէսինտէ, քէնտիյի միւտաֆաա իթմէկէ քեաֆի վասրթա վէ պիւրհանլար օլմագ կէրէք տիր քի, էկերչի պունլար մէյտանը հագըգէթէ գօնուլուրսա, մէսէլէնին մահիյէթի անլաշըլարագ, օլ վագրթ էֆքեարը ումումիյէ մուվաճճէհէսինտէ վէ թարիխտէ տօղրու պիր հիւքմ վէրիլէպիլէճէք տիր։ Մամաֆիհի պու կիւն Թէրզիպաշեան Գերպէ., քէնտի ալէյհինտէ պուլունան էֆքեարը ումումիյէնին թէսկինի իչին, թէմամիյլէ Կաթողիկոսարան իշլէրինտէն էլ չէքմէսիյլէ պէրապէր, նէթիճէի թահգըգաթլա հազրգէթին զահիրէ իխրաճընտա պէրի իւզ զիմմէ օլտուղը թէպէյեւն իտէրսէ, պու ֆէտաքեարլըգընը քէնտիսի իչին տահա զիեատէ պահսի չէրէֆ ու իֆթիխար օլաճաղընա չիւպհէ եօգ տըր։ Պինապէրին, իզթիտար վէ իսթիտատը մալիւմ օլան վէ պէրի իւզ զիմմէ չըգտըղը հալտէ, միւսթագպէլէն քէնտիսինտէն միլլէթճէ իսթիֆատէ օլունապիլէն պիր քահանայնըն, էֆքեարը ումումիէ նէզտինտէ պէրաէթի, ումումիյէթլէ արզու օլունաճաղընտան, իսթէր սըրֆ բուհանիլէրտէն միւրէքքէպ օլսուն, իսթէր բուհանի վէ ճիսմանիլէրտէն միւրէթթէպ պուլունսուն, լաքին հէր հալտէ ասիլ վէ հագգլինաս պիր հէյեէթի թահգըգիյէ մարիֆէթիյլէ պու մէսէլէ հագգընա թաղգգաթը լազըմ եօքրա իսիլէրէք, իսնատաթը վագբանըն մահիյէթի թէմամիյլէ անլաշըլմասը, վէ նէ աէրէճէյէ գաատ էֆէմմիյէթի հայիպ պուլունտըղընըն թէպէյիեւն իթմէսի, վէլհասըլ Թէրզիպաշեան Գերպայծառը, պու մէսէլէտէ «սէօյլէնտիկի եախօտ զանն օլունտըղը կիպի նամէշրու վէ միւնասիպէթսիզ բոլ իճրա իտիպ իթմէտիկինին թէհագգուզ իյլէմէսի, վէ թէհագգուզ իթմէտիկի թագտիրտէ, միլլէթճէ քէնտիսինէ միւքէմմէլ պիր թարզիյէ վէրիլմէսի, էֆքեարը աճիզանէմիզճէ զաեէթ էլզէմ վէ ատիլանէ պիր մուամէլէ օլտուղընտան, իչթէ պունու, բուհանի եա ճիսմանի հէյեէթի իճրաեյէմիզտէն պէքլէրիզ։

«Բանաճեւ»ին սոն մատտէսի, Կ-Բաթրիկին ինթիխապընտան սոնրա, Սինօդ թարաֆընտան եազըլաճագ բաբօրտա, Բօմաեա, վէ Էբիագօսսան իլէ միւթէպէրան թարաֆընտան եազըլաճագ մազպաթատան պաշգա այրը պիր մազպաթատա, Պապը Ալիյէ, Կ-Բաթրիկին, պիւթիւն Սինօդ հէյեէթիյլէ պիրլիքտէ, եէնի Նիզամնամէի Միլլիյի պաշա չըգարմաեա տէրհալ թէշէպպիւս իտէճէկինին պիլտիրիլմէսինտէն իպարէթ տիր։ Պու մատտէ՝ թէահիւտաթ վէ թէէմմինաթը մալիւմէնին էսաս վէ բուհընը թէշքիլ իթտիկինտէն, Եպիսկոպոսլար թարաֆընտան պիք կէօնա իթիրազա վէսիլէ օլամազ։

Նաթըրա կէլէն պու միւլահազաթլա պէրապէր, հէր շէյտէ պաշլըճա իշ կէօրէն վէ զէմինի իթիլաֆա մէտար օլան՝ հիւնի էֆքեար վէ նիյաթ տըր։ Վագաա Եպիսկոպոսլարըմըզին հիւնի էֆքեար վէ նիեաթընա շիւպհէմիզ եօգ տըր, վէ սոն վագըալար՝ պիր թագըմ սուի թէֆէհհիւմէր, պիրպիրիմիզի պէլքի էյի անլաեամամագլըզըմըզ, վէ տօղրուլը սէօյլէմէք իշին, պիր ազ տա իտարէսիզլիք վէ թէասպիրսիզլիք նէթիճէսի տիր, լաքին Եպիսկոպոսլարըմըզ, շիմտիյէ գատար ճէրէեանը ահվալտէն՝ ճէմաաթին հիսսիեաթը բուհիյէսինի, էֆքեար ու ամալընը էյիտէն էյի անլամըշ օլտըգլարը ճիհէթլէ, աքսի հալին՝ տահա նէ գատար չայեանը թէէսսիֆ նէթիճէլէրի օլապիլէճէկինի տէրբիշ իտէրէք, պիւթիւն Երեսփ. ժողովընը վէ ումումի ճէմաաթին քէնտիլէրինտէն սապրոսըզլըգլա պէքլէմէքտէ օլտըղը սոն իթիլաֆ վէ մուվաֆագաթ հիւքմիւնիւ ազշամա սապահա էլպէթթէ վէրէճէքլէր տիր։ Բէտեր իլէ էվվատ պէյնինտէ օլան իխթիլաֆ, մուվագգաթ պիր շէյ տիր։ Եօգարտա տէտիկիմիզ կիպի, ֆուրթունայը թէագիպ իտէն՝ սիւքիւնէթ տիր։ Պիզ սէ, պու ֆուրթունայը կէչիրտիքտէն վէ արզու իթտիկիմիզ սուրէթտէ պիր Կ-Բաթրիկէ վէ եագընը վագըթտա մունթազամ պիր Նիզամնամէյի Միլլիյէ մալիք օլտըգտան սոնրա, արթըգ իսլահաթ վէ թէրագգըեաթըմըզա չալըշմալըեըզ։ Պունա՝ էշէտտը իհթիեաճըմըզ վարտըր, վէ պունը՝ պունտան սոնրա կէճիքտիրմէմիզ՝ էն պէօյիւք խէթա գապիլինտէն տիր։ Պու սուրէթլէ իթհամ օլընմայը իսէ, հիչ պիրիմիզ արզու իտէմէյիզ վէ իթմէմէլիյիզ։

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԵՑԱՆ Գ. Լուսինեանի ֆրանսահայ բառգիրքին Բ. հատորին 1էն 8րդ պրակները. 40 փարայ։

ԳԱՆՈՒՆԸ ԷՍԱՍԻՆԻՆ ԹԱՏԻԼԻ

ՏԱՄԱՏ ՖԷՐԻՏ ԲԱՇԱՆԸՆ ԳԻԵԱՆԱԹԸ

(4745 Ն. տան տէվամ)

Պունտան պաշգա Օսմանը Բաթիչանլարընըն Խալիֆալըգ սրֆաթընը հայիպ օլտըգլարընը ունու թմասալտա։ Պիւթիւն աշէմին 300 միլեոն Միւսլիմանը նազարընտա չէրան մուգատտէս օլան վէ ճիւմլէսի թարաֆընտան իթաաթ իտիլմէսի լազըմ կէլէն օ մագամը ճէլիլ՝ եարըն իթաաթա մէճբուր իտիլիրսէ, ումում Միւսլիմանլարըն հիսսիեաթը մէզհէպիյէլէրի միւնքէսիր օլաճաղընտան. պու խուսուստա տախի իֆրաթ վէ թէֆրիթէն սագընըլարագ, իսլահաթը էասիէ վէ իճթիմաիյէնին՝ իհթիեաճաթը ֆիքրիյէ վէ մանէվիյէ իլէ թէէլիֆի իճապ իտէր։ Հալ պէօյլէ իքէն, Գանունը Էսասինին թատիլինաէ, մէմալիքի զարպիէ ֆէյզէսօֆլարընընն նազարիաթը հիւքմիյէսի վէ թէխայեիւլաթը էսաս իթթիխաղ իտիլմիշ տիր քի, պու նազարեաթ վէ թէխայեիւլաթ՝ ճէմիյէթի պէյնիրիէյի քէնտի արզուլարընա կէօրէ իսլահատա թաճիլ իթմէքտէն իպարէթ պուլընմըշ տըր։ Իշպու նազարեաթ՝ մէմլէքէթիմիզտէ գապիլը թաթպիգ աէյիլ տիր։ Չինքի Շարգ իլէ Ղարպին հիսսիեաթը գալպիէսի վէ անվալը բուհիյէսի թէմամիյլէ պիր պիրինէ մուղայիր տիր։ Վագիի գանուն՝ պիր միլլէթէ արզու իթտիկի վէճհլէ նիզամ վէրէմիզ. օ միլլէթին գապիրիյէթինէ, ախլեագ վէ թապիեաթընա, հիսսիեաթը մէզհէպիյէսինէ կէօրէ մուամէլէյէ մէճբուր տըր. զիրա հէր միլլէթին անվալը հազըրէի իճթիմաիյէսի՝ անվալը մազիյէսինին նէթիճէսի օլմաղլէ, պու նէթիճէյէ՝ արզու իտիլէն պիր չէքիլ վէրմէյէ թէչէպպիւս իթմէք՝ կէչմիշի թէպտիլ, վէ միւմքինսիզ պիր չէյի իճրա իթմէյէ գալգըշմագ տըր։ Պու նէվ թատիլաթ իլէ պազը զէվաթընը զանն վէ արզու իթտիկի կիպի սէրպէսթանէ պիր Գանունը Էսասի հասըլ օլամաեըպ, պիլաքիս մէմլէքէթին իսթիզպալինի թէհլիքէլէրէ զօր պիր գանուն թանզիմ իտիլմիշ օլաճաղընտան, մուհիմմ նօգթալար հագգընտա թէտգիգաթը ամիգէ իճրա պույրուլուրզը հալտէ, մուխաթաբանընը պէրթարաֆ օլմասը էլան միւմքին տիր։

Պու մէմլէքէթտէ ալէլ ումումի խալգընը մագսէտի՝ ատալէթ, հիւրրիյէթ, հիւնի իտարէ վէ էմվալը միլլէթին սուի իսթիմալաթտան վիգայէսի. վէ խարիճէ գարշը հայսիյէթը միլլիէմիզին միւտաֆասը վէ վաթանըն սէլամէթի նօգթալարընա մաթուճ օլուպ, պունլար իսէ 1293 Գանունը Էսասիսի իլէ թէէմին իտիլմիշ օլտըղընտան, եալընըզ էմնիյէթը շախսիէյի իխլալ իտէն 113իւնճիւ մատտէ գալտըրըլտըղը հալտէ, հէյեէթը ումումիէսի իհթիեաճը իճթիմաիմիզէ քեաֆի տիր։ Չօգ տէֆա սատէ պիր գանուն, քեաղըտ իւզէրինտէ եազըլը շաշաալը էլֆազտան զիեատէ՝ ճէմիյէթը պէշէրիէնին սատաէթինի, հիւրրիյէթինի թէէմին իտէր. թէմէննի օլունուր քի, հէման քէմալընը էն եիւքսէք տէրէճէսինէ վիսուլ արզուսը, զաթէն իսթիհսալ իտիլմիշ օլան նէթիճէլէրի թէհլիքէյէ տիւշար իթմէսին։

Գատիմ սաըրլարտան պէրի էն պէօյիւք սիեասի ռիճալ միեանընտա պիլէ նատիր

կէօրիւլէն օ պի ատէմ, եանի Մահմուտ Շեվքէթ բաշա վէ քէնտի միւհիբէրէմ մուավինլերի օլան իւմէրաի ասքէրիյէ քի, վաթան օնլարա էպէտիէն մէտեուները չիւքրան տըր, շու սահիֆա եալընըզ օնլար, տախիլի մէմլէքէթէ մուխալիֆ էֆքեարատան հուսուսլ կէլէպիլէճէք չիրարէի միւշքիլաթը պէր թարաֆ իսթեօր։

Պէեանաթրմըն տիկէր գըսմընա կէլինճէ, Աեանըն ինթիխապը՝ հուգուգը Սալթանաթ իլէ գապիի թէէլիֆ օլմասընը կիպի, պիր միւատէթը մուվագգաթա իշին թայեինի տախի մէնֆաաթը միլլիյէ մուխալիֆ տիր։ Մէճլիսի մէպուսանընն թանկիմ իտէէկի գանունլարը իֆրաթ վէ թէֆրիթէն սագընընլարադ, էֆքեարը ումումիյէ վէ իհթիեաճաթը իճթիմաիյէ մուվաֆֆըգ պիր հալէ գոյմագ վազիֆէսիյլէ միւքէլլէֆ պուլընան վէ իճապը հալէտ պիրգաթ գանուն թանզիմ վէ թէէլիֆ հագգընը վէ մէնաֆիի Սալթանաթընը վէ Տէվլէթին իսալէտէն վիգայէսիյլէ պէրապէր, Գանունը էասընին մուհաֆազասը կիպի էն մուգատտէս պիր վազիֆէյի հայիզ օլան Աեանընը, հիչ պիր թարաֆտան իհթիրազ իմմէեէրէք, իսթիգալընընը վիգաեէսի անճագ գայտը հաեաթ չարթլայա նասպ օլունմայարընա վէ ազլէրի գապիլ օլմամասընա միւթէվազգի տըր։

Աեանըն թարաֆը Շահանէտէն լիւզումը նասպը մէսէլէսինէ կէլինճէ, Էվրօբատա, հիքմատ իլէ իարէ իտիլէն մէմլէքէթլէրատէն Շըմալընը քիւչիւք հիքիմէթլէրի իրսաճ իտիլէճէք օլուր, վէ Իսթանբուլատա աեանը գրալ նասպ իյէմէքլէ պէրապէր, հէյեէթը բուհանիէ վէ պազը ճէմիեաթը իլմիէ վէ ֆէնիէնին ազա ինթիխապընա հազգը օլուզը մէհէլէսի իսթիմնա իտիլիրսէ, գուսուր Իթալիա, Ավսթրիա, Ալմանիա, Ռուսիա կիպի տիւէլի մուազզամատա, աեան ազասը քեսիլէն հիքմատան թարաֆընատան նասպ իտիլտիկինատէն, պունլար նազարը տիգգաթա ալընմասընը տա, եալընըզ պիր միլլէթատէն միւթէէէքքիւլ Ֆրանսա ճիւմհուրիյէթինին միսալ իթթիխազը ճէվապ օլամազ։ Էկէր Մէպուսանը քիրաա, միւվէքքիլլէրի օլտուզը միլլէթը Օսմանիէատէն սուրէթը մախսուսէատ պու մէսէլէյի սիւալ իթմիշ օլսալար։ պունճա զանմէթ, իմթիրազ վէ ֆէսատքարլըգլա, 600 սէնէատ թէէսսիսինէ մուվաֆֆագ օլտուգլարը պու ազիմ տէվլէթի, բարլըմանթարիզմ թապիր իտիլէն վէ պազը մէմալիքատէ մազարրաթը անլաշըլարագ, թէպտիլի պիր զէմանատան պէրու էֆքեարը իշղալ իթմէքատէ պուլընան վէ հիքիմէթին տահմա թէպտիլինէ մէնսուպ օլան պիր ուսուլատէն զիեատէ՝ հիքիմէթին գուտրէթ վէ նուֆուզընը թանքիմ վէ պինաէն ալէյհ Օսմանլըլարընն հիբրիյէթը չախսիյէ վէ սաատէթը մատալիյէ վէ մանէվիէլէրինի թէկեիտ իտէէք պիր էսասը մէթինէ պինա իթմէք արզուսընը ումումէն իզհար իթմէսի՝ էզէպը իհթիմալ տըր։

Պու թաֆսիլաթատան հասըլ օլան նէթիճէ կէսթէրիեօր քի, թէքլիֆ օլընան թատիլաթ իլէ Գանունը էասինին գուվվէի մէրքէզիյէսի վասաթատան ճէնանա կէչմիշ, մագամը Սալթանաթ՝ պիր եանատան հէյէթը թէշրիհէյէ, տիկէր թարաֆտան հիքիմէթը իճրաիյէ մուամէլաթընա իշթիրաք իտէրէք, հէր իքիսինին հիւանի ճէրէեանընը թէէմին իտէր պիր մէրքէզ օլտուզը հալտէ, թատիլ օլընմըզ գանուն իլէ Բաթիշանը պիլճիմէլէ հուգուգը եա թահտիտ վէ եա թէնգիտ իտիլմիշ, վէ հաթթա սատրազամ վէ վիքէլա նասպը վէ սէլահիյէթի պիլէ էօհտէսինտէն ալընմըզ օլտուզընտան, գուվվէյի թէշրիհէյէ վէ թէֆթիշիյէ սըֆաթընը հայիզ Մէճլիսի մէպուսան, այնի զէմանատա գուվվէյի իճրաիէյի տախի թահթը հիքմ ու նուֆուզընա ալըպ, քէնտի իրայէ իյէտիկի վիքէլա իլէ մէմլէքէթի իտարէ իթմէք նիյէթ վէ թէշէպպիսսիհնատէ պուլունուեօր։

Մէշրութիյէթ ֆայտէլէրինին էհէմմիյան գուվվէթլերին թագսիմի գայէսի, պու վէճհէյէ սիւշարը իսալէլ օլտուգատան պաշգա, թատիլաթը մէզքիւրլէրին գապուլի հալինատ, եա գավմիյէթ գայէսինին եաբյըմասըյլա տէվլէթին ինգըսամ (բաժանում) իթմէսի վէ եախօտ բարլըմանթարիզմ ուսուլինին պու մէրքէզատ գապիլի իճրա օլմասընը անլաշըլարագ, իլէրուտ թէրք իտիլմէսի՝ վէ թէքքար սաատէթը միլլիյի թէէմինէ քեաֆիլ մէշրութիյէթը սաֆիէ հալինէ ավատէթ մէճպուրիյէթի բուհնումա օլարագ, հէր հալտ՝ մէմլէքէթատ պիր չուրիչի տահմի զարուրը աշըլմասը բէք միւհթէմիլ տիր։

* * *

Տահատա Ֆէրիտ բաշանընը պու մուհիմմ լահնասը, միւնտէրիճաթընատան անլաշըլտըզը վէճհէյէ, էկէրչի Մէճլիսի մէպուսանիլէ Մէճլիսի աեան արասընտա պէօյիւք պիր իխթիլաֆա ակպէպ օլուրսա, պէյքի չիմտիյէ գառար տահիլէն վէ իարիճէն վուգուա կէլէն միւշքիլաթը, իթթիֆաֆը էֆքեարընը, հաթթա գօրգուչան թէէիքէլերին էն ազիմ, էն միւտիշլինի թէչքիլ իտէպիլիր։ Լաքին էֆքեարը ումումիյէ, չիմտիտէն մէզքիւր լահնանընը էֆքեար վէ նազարեաթընա գարշը օլուպ, թիւրքէճ վէ տիկէր լիսանլարատա չրգան զազէթալարատա չէտիաէն մուտիէզէ վէ թէնգիտ իտիլմէքտէ տիր։ Հէր հալտէ պու լահնանընն հիքմեթ գալմասը՝ մէմլէքէթին էսասի վէ հաեաթի մէնֆաաթլարը իգթիզասընտան օլուպ, անճագ աքսի հալին՝ վաթան վէ միլլէթի Օսմանիճէ քիւլլի մազարրաթը, մուհիմմարալարը իյգա իսաճէկինէ չիւպէ իտիլէմէզ։

*** Աեանընն տիւնքի իճթիմարնատա մէզքիւր լահնա՝ չիտէթլի միւնագաշաեա վէ մուտաէզէյէ վէսիլէ օլմուշ, վէ նիհայէթ Ֆէրիտ բաշանընը քէնտի էֆքեարը խուսուսիյէսի մագամընատա ատտ իտիլէրէք, 7 բէյէ գարշը էքսէրիյէթը գաթիէ իլէ բէտտ օլունմըշ տիր։

ՄէՃԼԻՍԻ ՄԷՊՈՒՍԱՆ

Ճումա իրթէսի կիւնքի իճթիմատա, Շէհիր էմանէթինին պիր միլեօն լիրալըգ իսթիգրազ մէսէլէսի եէնէ մէվզուսի պահս օլմըշ տըր։ Շէհրիմիզին միւհթաճ օլըբզը թէզեինաթ իշին իսթիգրազ իտիլէճէք պիր միլեօն լիրանընն պու գատար ուզամասը բէք զարիպ տիր։ Մէզքիւր իսթիգրազ լահնայը գանունիէսի Մէճլիսի մէպուսանատա պիր չօգ զահմէթլէ էսասէն գապուլ իտիլտիքտէն սոնրա, Մէճլիսի աեանա կէօնտէրիլմիշ օլտըզընատան, հէնուզ թէֆէրրուաթը գարարլաշմըրըլմըշ օլմասան պիր լահնանընն Աեանա կէօնտէրիլմէսի՝ իթթիրազլարա գաբու աշմըշ, վէ բէյիս պէյ՝ օրաեա կէօնտէրիլէն էվրագընն կէրի իսթէնիլիպ, այնտ օլտըզը գօմիսիօնա վէրիլմէսինի թէէլիֆ իթմիշ տիր։ պունատա պազըլար՝ գօմիսիօնճա պազըլաճագ պիր չէյ գալմասընընը վէ թէֆէրրուաթընընն միւզաքէրէսի՝ Պէյէտիլ մէճլիսինէ այնտ խուսուսկինի սէօյլէմիշլէր տիր։ Ֆագաթ պու միւզաքէրաթատա վագը օլան պիր հատիսէ՝ չիտէթլի կիւրիւթիւյիւ ինթաճ իթմիշ տիր։ Պուսիո էֆ.՝ պիր միլեօն լիրալըգ իսթիգրազ, չէհրին իհթիեաճընատան զիեատէ, 7 միլեօն լիրայը գարղէն վէրմիշ օլան Սըր Էրնէսթ Գասէլին Միլլի Օսմանլը պանդասընա բըշվաթ օլմագ իւզրէ, հիքիմէթին արզուսընտան իլէրի կէլմիշ պիր չէյ օլտըզընը վէ Պէյէտիլ մէճլիսինատ պունընն միւզաքէրէսի պիլէ օլմասընընը՞պէ եան իթմէսի իւզէրինէ, պէօյիւք պիր կիւլիւթիւ գօբմըշ տըր։

Իսմայիլ Հագգը պէյ.— (Պուսիո էֆ.յէ) Իքի նամուսլը զաթա գարշը ազվիեաթատա պուլընընընը, սէօզիւնիւզիւ իսպաթ իտին, գապահաթլըլարը պիզ թէէտիպ իտէճէյիզ. եօգսա սէօզիւնիւզիւ կէրի ալընմասընը։

Խալիլ պէյ.— Պուսիո էֆ., իթթիրազընը, պու իսթիգրազընն միւզաքէրէսի զէմանընտա պէեան իթմէլի իսի։ Հիքիմէթէ գարշը պէօյէ պիր իֆթիրատա պուլընմագ իչին տահիլիէ նազըրընընն զայպուպէթինատէն իսթէֆատէ իմմէք՝ բէք աղըր տըր։ Պուսիո էֆ., խարիճատ եաբաընը կիպի, պու մէճլիս իչինատէ գիլ ու գալ հուսուսլէ կէթիրմէք իսթէեօր։

Բահմի պէյ.— Մարտ 31 հարէքէթը իրթիճուանէսի թէչէպպիսինիւ - իյգա իսէն էնթրիգալարա եէնիտէն պաշլանընեօր։

Պուսիո էֆ.— Էօյէ իսէ պէնի տէ աբրն։

Իսմայիլ Հագգը պէյ.— Իճապ իտէրսէ ատարըզ։

Գօզմիտի էֆ.՝ Սէրֆիչէլի ըլֆիգինի միւատաֆատա իթմիշ տիր։

Ըէյիս պէյ՝ Պուսիո էֆ.նին սէօյլէրինի ճէրհ իթմիշ, վէ միւզաքէրատ կիւրիւլթիւ իչինատ թատիլ օլընմըշ տըր։

Թէքքուր աշըլարզընատա, Շէհիր էմանէթինին իսթիգրազ լահնասընընն միւզաքէրէսի էնատընատա զիրատաթ նազըրը օլան Արիսթիտի բաշա, Պուսիո էֆ.նէն իֆատաթընը ճէրհ իթմիշ տիր։—Իզմիր մէպուսը՝ պու իսթիգրազը պիզգաթ Շէհիր էմանէթինին միւզաքէրէ իթթիկինի վէ Մէճլիսի վիքէլատա թէտգիգ օլունուպ, Սըր Գասէլին չարթլարը՝ տիկէրլէրին չէրաթինատէն տահա զիեատէ միւրաճճահ օլտուզը իչին, օ չարթլարընն թատիգ իտիլտիկինի, պինաէրին Պուսիո էֆ.նին պէեանաթը պիտալ ու էսաս իտուսկինի իֆատաէ իմմիշ տիր։

Զօհրապ էֆ.՝ իսթիգրազ լահնասընը Մէճլիսի աեանատան կէրի ալմահարագ, պագի պէչ մատտէսինին թէզէքքիւր իտիլմէսինի թէքլիֆ իյէմիշ տիր։

Ըէյիս, հէնուզ միւզաքէրէ իտիլմիշ օլմահան մատտէլէրին թէզէքքիւրիւ իչին լահնընն Աեանատան կէրի իսթէնիլմէսինի գուրահա գօյմըշ, վէ կէրի իսթէնիլմէսի գարարլաշընընընընը տըր։

Պատէհու մէճլիս, Հագգը թէէլիֆ գանունընընն թէքմիլինի, պազը թատիլաթէ գապուլ իմմիշ, վէ իճթիմայէ սաաթ 11տէ խիթամ վէրիլմիշ տիր։

** Բազար իրթէսի կիւնքի իճթիմատա, Շէհիր էմանէթի իսթիգրազը գաթիէն գապուլ օլընմըշ տըր։ Իշպու իճթիմատա հիքիմէթին պազը թէզքիրէլերի օգունուպ, այնտ օլտըզընը զօմիսիօնլարա հէվալէ իտիլմիշ վէ Նուֆուս գանունընընն պազը մատտէլէրի միւզաքէրէ օլընմըշ տըր։

ԱԶԳԱՅԻՆ

Սինոդ հէյէթի՝ կէչէն կիւն վէ տիւն ադը իճթիմա իթմիշ տիր։ Երեսփ. Ժողովատա գապուլ օլընան թէքլիֆնամէ, վէրիլէն գարարը միւպէյեին պիր թահրիրաթ իլէ պիրլիքատէ մէզքիւր ժողովընն Դիւանը թարաֆընատան տիւն Սինոդ հէյէթինէ վէրիլմիշ տիր։

** Մուշ Էրմէնի-գաթոլիքլէրինատէն 80 քիշինին, մահէլլի ժողովրդապետինին սուրի հարաքեաթը սէպէպիյլէ Էրմէնի բաթրիգխանէսինէ տէխալէթ իթթիքլէրի՝ ժահէլլինատէն «Բիւզանդիոն» եազըլմըշ տըր։ Կ-Բաթրիգխանէմիզճէ պու պապատէ մալիմաթը ըէսմիյէ պուլընընընը պիլմէեորը։ Ֆագաթ ալտըզըմըզ պազը խապէրլէրէ նէզարէն, Ֆիլվագը Մուշատա պազը սէպէպլէրատէն տօլայը ճէմաաթ պէյնինատ խօշնուտսըզլըգ հիքմ իթմէքատէ իմիշ։ Պու պապատէ Կ-Բաթրիգխանէմիզ հէյէթը իտարէսինին նազարը տիգգաթընը տավէթ իտէրիզ։

** Ճումա իրթէսի կիւնիւ Էրմէնի բաթրիկի էֆ.յէ ատիէ նազըրը իլէ մէզահիպ միւտիրի վէ բազար իրթէսի կիւնիւ խարիճէ նազըրը իտատէ զիեարէթլէ, միւլագաթ իթմիշլէր տիր։ Միւլագաթլար՝ Էրմէնի միլլէթինին թաչրալարատաքի ահվալի իւզէրինէ ճէրլեան իմմիշ, վէ Դուրեան Սրբազան՝ մատրուզաթընը թէքքար իյէմիշ տիր։ Միւչարիկյիւմ տախի՝ պու մատրուզաթընն իճապընտա պագըլաճագընը եինէ վատ վէ պէեան իյէմիշլէր տիր։

** Տիւն բաթրիգ Սրբազան՝ գաբու քէշեասը իլէ պիրլիքատէ Պապը Ալիյէ ազիմէթլէ, սատրազամ բաշայը զիեարէթ իթմիշ տիր։ Սօն ատֆա թագտիմ իտիլէն թագրիրին ոգանտ աչըլտըզընտա, Հագգը բաշա, պու թագրիրին միւնտէրիճաթը զամէն լիսանէն պէեան իտիլմիշ օլան մէթալիպատէն իպարէթ օլարզընը։ Վէ վատալարը մուճիպինճէ իճրա իտիլէճէկինի սէօյլէմիշ տիր։ Բաթրիգ էֆ.՝ տուլ վէ եէթիմլէրին վէ թաշրա Էրմէնի էհալիսինին իհթիեաճաթը բէք չէսիտ օլուպ, Էրմէնի միլլէթի վէ բաթրիգխանէսինին պունլարա մուավէնէթէ քիֆայէթ իտէմէտիկինի պէեան իլէ, եէթիմլէրէ վէ տուլ գատընլարա իտիլէճէք եարտըմընն կէճիքտիրիլմէմէսինի բէճա իթթիկինատ, սատրազամ բաշա՝ պու խուսուսը թատիգ, վէ եալընըզ Էրմէնիլէր տէյիլ, պիւթիւն էհալինին զարուրէթ իշինատ օլտըզլարընը վէ Խազինէի մալիյէ հասըլաթընընն քիֆայէթսիզլիկի՝ հիքիմէթին նիեաթը խայրխահանէսինի իճրայէ մանի օլտըզընը, ֆագաթ եազընատա կէրէք Էրմէնի տուլ գատընն վէ եէթիմլէրինէ իտիլէճէք մուավէնէթին վէ կէրէք թագրիրին տիկէր մէթալիպի իճրա իտիլէճէկինի իճատէ իյէմիշ տիր։ Հագգը բաշա՝ Դուրեան Սրբազանընն իքինճի տէֆա քէնտիսինի զիեարէթինատէն տօլայը մէմնունէ օլարագ, իյլէրինին քէսրէթի հասէպիյէ հէնուզ իեատէի զիեարէթ իտիմէսինատէն նազի թէէսսիֆ պէեան իթմիշ տիր։ Բաթրիգ էֆ.յէ. հինի մուվասըլէթ վէ ազիզէթատ, իհթիրամաթը լայզգէ իյֆա իտիլմիշ տիր։

** Տիւն Մուսէվի խախամպաշրսը, գաբու քէշեասը իլէ պիրլիքատէ բաթրիգ Դուրեան Սրբազանը զիեարէթլէ, քիւրսինէ ավատէթինատէն տօլայը պէեանը մէմնունիյէթ իթմիշ տիր։ Բաթրիգ էֆ.տէ, թագրիրինին հէնուզ ճէվապընը ալմասընը պէեան իթտիկինատ, խախամպաշը էֆ.՝ պիր միւատէթ տահա թէհամմիլ իտիլմէսինի, վէ ինշալլահ ճէվապը ալընաճաղընը սէօյլէմիշ տիր։ Պատէհու խախամպաշը էֆ., ախիրէն, Մուսէվիլերին ասքէրլիկի հագգընտա պիր թագրիր վէրմիշ իսէ տէ, հէնուզ ճէվապ ալմասընընը սէօյլէմիշ։ վէ բաթրիգ էֆ.տէ, պու կիւնլերատ Էրմէնի բաթրիգխանէսինին տահի՝ Էրմէնիլէրին ասքէրլիկի հագգընտա պագը չէրաթին հավի պիր թագրիր վէրէճէկինի, վէ պու մէսէլէտէ տիկէր բաթրիգխանէլերլէ միւթթէֆիգէն հարէքէթ իտիլէճէկինի պիլտիրմիշ տիր։ Մէքթէպլէր վէ տիկէր պագը մէսէլէլեր հագգընտա տախի պիր միւտտէթ կէօրիւշիւլմիշ, վէ եարըմ սաաթ գատար սամիսի միւլագաթատան սոնրա, խախամպաշը էֆ. մազնարը իհթիրամաթը մախսուսէ օլարագ, մուֆարագաթ իյէմիշ տիր։

** Գուտս Էրմէնի բաթրիգխանէսինին իւչ տսը վ.ի չէհրիմիզ կէթիրիլմիշ, վէ տօղրուճա Փրկիչ խաթախանէսինէ կէօթիւրիլէրէք, մուհաֆազա ալթընա սալընմըշտար տըր։

Թէէսսիֆէն խապէր ալտըզըմըզա կէօրէ, միւթէպէրանը միլլէթիմիզատէն Տիւեուսը ումու իլ միւֆէթթիշի սապգը Սէրովբէ էֆ. Երկոդիմոսեանընն քէրիմէի միւհթէրէմէսի Տիկին Բօլին, Գահիրէտէ, խայլի միւտտէթտէն պէրու խսաթա օլտուզը հալտէ, բէք չօգ միւտավաթ վէ մէսայի իճրա իտիլմիշ, վէ բէտէր վէ վալիտէսի Գահիրէյէ կիտէրէք, էլտէն կէլէն եարըմը իսէ տէ, չի՛ չարէ քի, քեարկիրի թէէսսիր իթմէյիպ, կէչէն ճումա իրթէսի կիւնիւ, պիչարէ, կէնճ չաղընտա թէրքը հաեաթ իտէրէք, էպէվէյնի վէ պիլճիմէ ագրապասրյա ամրպպայը տիւչարը եէյիս ու էլմ իյէմիշ տիր։ Ճէնապը Հագգ՝ ճիւմէսինէ սապը ճէմիլ իհսան պուեուրա։

Մէմնունէն խապէր ալտըզըմըզա կէօրէ, Պէյօղլը Ճատտի քէպիրինտէ Լիմանճեան էֆ.նին էճզախանէսի, կիւնտէն կիւնէ չէրէֆ պուլուպ, թապիպլերին էմնիյէթինի վէ միւթէպէր միւշթերիլերինին թէվէճճիհինիւ գազանմըշ օլտուզը կիպի, պու տէֆա տախի Պէյօղլը միւթէսարրըֆլըզընընն էճզաճընը թայեին օլունմըշ տըր։

Լիմանճեան էֆ.յի, իհրազ իթտիկի թէրաքգըտան վէ ժուվաֆֆագըյեէթինատէն տօլայը թէպրիք իտէրիզ։

ՄԻԹԷՖԷՐՐԻԳ ՄԱԼԻՄԱԹ

Մըսրը-բէյի վիւքէլասը Պուլթրօս բաշա՝ Գահիրէէ Իպրահիմ Վէրտանի իմամնէ 22 եաշնաա պիրի թարաֆընտան պէշ էլ բէվոլվեր իլէ վուրուլմըշ վէ միւթէսարիֆէն վէֆաթ իթմիշ տիր։ Միւշարիէյէին վէֆաթը՝ Մըսրրտա թէէսիրի ալիմ հասել իթմիշ տիր։ Գաթիլ ատրաէսթ օրնըմըշ տըր։ Ճինայէթին սէպէպինի պէհան իթմէմիշ իսկ տէ, բոլիթիգա սէպէպիյէ օլտըղը վէ Մըսրրտա հիւրրիյէթբէրվէրանտան միւրէքքէպ վասի պիր «թէրրօրիսթ» ֆըրգասը պուլընտըղը զանն օլունուեօր։ Շէհրտէ եաս ալէամէթի օլարագ, պայրագլար եարըմ չէքիլմիշ վէ իսարէիանէլէր գաբանմըշ տըր։

Պէլկրատտան իշար իտիրիկինէ կէօրէ, եագընտա, Սըրպիա խարիճիէ նազիրը իլէ Պուլկարիստան վէ Գարատաղ վիւքէլա բէիլէրի Իսթանպօլա կէլէրէք, բիճալը Օսմանիի սիեասի իլէ կէօրիւշէճէքլէր տիր։ Պու միւլագաթլարտա Թունա-Ամերիգա տէմիր եօլընըն ինչասը մէսէլէսի մէվզուի պահս օլաճաղը զանն օլունուեօր։

Կրիտին հէյէթը իճրայէսի՝ Ամինայա մէպուս կէօնտէրմէք խուսուսընտա համի տէվլէթլէր գարշըսընտա չիմտիտէն թէահիւտ ալթընա կիրմիշ օլմամագ իչին, պու տէվլէթլէրին սոն նօթասընա ճէվապ վէրմէեճէք տիր։ Անճագ պիւթիւն սիեասի էֆրատ հէմէֆքեար օլտըղլարընտա, պիր պէհաննամէ նէշր իլէ։ Մէղքիւր հագգտան վաղ կէչմէեէրէք, տէվլէթլէրին միւրատընա պաշ էյմէքլիկի վէ Եունան միլլէթ մէճլիսինէ մէպուս կէօնտէրմէքտէն կէրի տուրմայը թավսիյէ իտէճէք տիր։

Ճուսմա իրթէսի սապահը սաարազամ բաշանընը գօնաղընտա սուրէթը ֆէվգէլասատէ Մէճլիսի վիւքէլա իճթիմա իթմիշ, վէ Կիրիա մէսէլէսիյէ Եունան տէվալը հաղրէսինին հասել իտէպիլէճէկի վուգու�թ միւզաքէրէ իտիլմիշ տիր։

Համիտին վէֆաթընա տաիր իքի կիւնաէն պէրու տէվլէրան իտէն չայնա բէմմէն թէքզիպ իտիլմիշ տիր։ Սբհէթի պէր քէմալ իմիշ։

Տիւն Համիտին 1 էվլասը, իչիւ բրէնսէս օլարագ 15 հարէմ, սաքէրիէ վէ միւլքիէ մէմուրլար իլէ պիրլիքատէ չըմէնտըֆէրլէ չէհրիմիզէ կէլմիշլէր տիր։ Պուսնլարըն կէլիշի՝ խազանը սապըգըն իքի գըզընը իզտիվաճը իչին օլտըղը թէէմին իտիլիեօր։

Կիւմիւլճինէ մէպուսը վէ Իթթիհատ ֆըրգասը բէիսի սանիսի Իսմայիլ Հապգը, Գարէսի մէպուսը Վասֆի, Թարապլուսը Ղարպ մէպուսը Ֆէրնատ, Պաեազիտ մէպուսը Սիլէյման Սուտի, Պուրտուր մէպուսը Էօմէր Լութֆի, Էրզրում մէպուսը Շեվքէթ պէյվէ էֆ.լէր՝ Իթթիհատ վէ Թէրագգը ֆըրգասը ազալըղընտան Իսթիֆա իթմիշլէր տիր։ Այտըն մէպուսը Թօգատիզատէ Շէքիպ պէյ իլէ Էտիրնէ մէպուսը Տր. Ռիզա Թէվֆիգ պէյին (Ֆէյզէսօֆ) տաիր պու կիւն եարըն Իսթիֆալարընը վէրէճէքլէրինի՝ «Թէրճէմանը Հագգգաթ» եազըեօր։

«Իգտամ»ըն պէհանընա կէօրէ, էքսէր ազասը՝ Իթթիհատ ֆըրգասընտան Իսթիֆա իթմիշ օլան օթուզ գատար մէպուսան՝ «Էհալի ֆըրգասը» իսմիյէ եէնի պիր ֆըրգա թէշքիլ իթմիշլէր տիր։

Գր. Զօհրապ էֆ.նին, եագընտա, հիւքիւմէթին տաիրի վէ խարճի բօլիթիզասը հագգընտա Իսթիյազանը հավի Մէճլիսի մէպուսանա պիր թագրիր թադիմ իտէճէկի սէօյլէնիեօր։

Պէյօղը միւթէսարրըֆլըղընը մէճլիսի իտարէսի չու սուրէթտէ թէշքիլ օլունմըշ տըր։ Միրկէօն միւթէպէրանընտան Մէհէմմէտ Զէքի պէյ, Սիսամ պէյի սապըգը Եանգօ էֆ. Վիթինօս վէ Կիւմիւշկէրտան Տիրան էֆ.։ Պու մէճլիս, միւթէսարրըֆըն թանթը բրեասէթինտէ բազար իրթէսի վէ բէնչէնպիհ կիւնլէրի իճթիմա իտէճէք տիր։

Սիսամ սուլարընա թայիմ իչին պիր Ավանթրիա գըրուազէօրիւ կիթմիշ տիր։

Մէճլիսի վիւքէլանընը բազար կիւնքի իճթիմանընա, թիւրքիատա չըգան զազէթալարընը նագլի իչին բօսթա իւճրէթի ալընմամասընա տաիր գանուն լաիհասընընը՝ Մէճլիսի մէպուսանա կէօնտէրիլմէսինէ, վէ պիր Ալման ֆաբրիգասընտան սաթըն ալընաճագ 4 մուխրիպ թօրբիտա պէտէլէնին՝ տօնանմաի Օսմանի իեանէի միլլիյէ ճէմիյէթինտէն ալընմասընա գարար վէրիլմիշ, Պանտրմա իլէ Սօֆա պէյնինտէ ինչա իտիլէճէք տէմիր եօլը հագգընտա Շուրաի տէվլէթին մազպաթասը միւզաքէրէ իտիլմիշ, վէ տիկէր մատտէլէրին միւզաքէրէ-փիլէ իթթիղալ օլընմըշ տըր։

Հալէպ մէպուսը Պէրէքէթիղատէ Ռիֆաթ էֆ.՝ տիւն ֆիւճճէթիէն վէֆաթ իթմիշ տիր։

Վէյէլինա Բօսթա նամ Պուլկար ղազէթասընընը բիվայէթինէ կէօրէ, Բուսիա հիւքիւմէթի՝ կէօյա Պուլկարիստանա 2 զըրնը իլէ 3-4 թօրբիտա հէտիյէ իտէճէք իմիշ։

ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ(*)

7/20 Փետրուար Բազար

Տիւն, էօյլէտէն սօնրա, ալաֆ. սաաթ 2ատէ, ազանընը էքսարխիյէթի Կ-Բաթրիգխանէնին սալօնընտա թօրլանմըշ օլարագը հալատէ, Ատենապետ Արամ էֆ. Երամեանընը թանթը բրեասէթինտէ մէճլիս աչըլմըշ տըր։— Պու տէֆա միւզաքէրաթընը ալէնի օլաճաղը, ֆագաթ հէր երեսփոխանընը պիր զարթըյա եալընըզ պիրէր քիչինին կէլէպիլէճէկի մուզաբրէր օլմասընա բաղմէն, բէք չօգ սամիուն կէլմիշ օլարգլարընտան, պու գատար ղալէպէլիկի իսթիատէ զայրը քեափի օլան սալօնտա, պիզզաթ երեսփոխանղար իչին օթուրահագ մահէլ թէտարիքինտէ պիլէ կիւճլիւք չէքիլմիշ տիր։

Հէր նէ իսկ, տիւնքի իճթիմա, իսթիլաֆը մալիսմիւն իզալէսիյէ, Երեսփ. Ժողով վէ Սիւնհոդոս պէյնինտէ զէմինի իթիլաֆ հուսուլինէ մէսար օլաճագ թէքլիֆնամէլէրին միւզաքէրէսինէ միւնհասընը օ. լաճաղը՝ Ատենապետ էֆ. թարաֆընտան պէհան իտիլմէսի իւզէրինէ, Պօղոս էֆ. Մօմճեան քէլամա ազազ իտէրէք, «Ղայրը բէսմի օլան սօն իքի իճթիմասան էվվէլքի բէսմի իճթիմասա, Արհ. Եպիսկոպոսլար հաղրը օլարգլարը հալտէ, սուրէթը իթիլաֆ հասել օլմագ իւզրէ պաղը թէքլիֆաթ վագը օլմըշ իտի։ Լաքին մէսէլէ թէսվիյէ օլընմասերգ, օնտան սօնրա՝ քի զայրը բէսմի իճթիմասա ուզուն միւզաքէրաթ իլէ, մէսէլէնին լէհ վէ ալէյհինտէքի ճիհէթլէրի թէագիզ իթթիք։ Շու հալտէ, եբէսփոխանական ժողով ազալարը՝ նէ սուրէթլէ իթիլաֆ պուլունապիլէճէկի հագգընտա եէկնաղարտա պիր ֆիքր բէյտա իտէպիլիրլէր։ Զաթէն պիզ, պաղը երեսփոխանլարըմըզ, պու մէալտէ պիր թէքլիֆնամէ թանպիտ իթթիք։ Իմտի արթըգ ուզուն ուզատիյէ միւնագաշայա կիրիշիլմէեէրէք, պու կիւնքի իճթիմամըզըն բէսմի օլմասը իչին Նախագահ Գերպ.ը տախի տավէթլէ, թէքլիֆնամէյի թէագիգ վէ միւզաքէրէ իտէլիմ։ Մալիւմ տիւր քի, կէրէք Արհ. Եպիսկոպոսլար վէ կէրէք Ճէմաթ իլէ Երեսփոխանական ժողով, պու մէսէլէյէ պիր ան էվվէլ նէթիճէ վէրիլմէսի խուսուսընտա միւթթէֆիգ տիրլէր» տէմիշ տիր։

Գր. էֆ. Մինէճեան.—Գապուլ իտէճէկիմիզ թէքլիֆնամէ, պիզճէ, պատէլ միւզաքէրէ գապուլ իտիլտիքտէն սօնրա, եպիսկոպոսլար թարաֆընտան բէտտ տախի իտիլսէ, գարարըմըզտան բիւճու իթմէյէճէկիմիզի չիմտիտէն թանթը զարարա ալմալըեզ։ Պինանէն ալէյհ պու պապատէքի միւզաքէրաթն օնլարըն հուզուրընտա իճրա իտիլմէմսի թարաֆընտաեր։

Շիշմանեան էֆ.— Պէն թէքլիֆ իտէրիմ քի, պիզ պուրատա թէքլիֆնամէլէրի թէագիգ իթթիքտէն սօնրա, գարարը գաթի վէրմէզտէն, պիր զօմիսիօն մարիֆէթիյէ եպիսկոպոսլար իլէ միւզաքէրէ իտիլսին, վէ օնլարըն նէ տէրէճէյէ գատար պիզէ հագլաշապիլէճէքլէրի անլաշըլարագ, սօն թէքլիֆլէրինի պիզէ թէպիրզ իյլէսին, վէ օնտան սօնրա պու թէքլիֆաթը նազարը տիգգաթա ալարագ, մէճլիսիմիզճէ սօն գարար վէրիլսին։

Պու թէքլիֆ՝ պաղը երեսփոխանլարա սուի թէէսսիր իթմէքլէ, բէտտա իտիլմիշ տիր։

Վահէ էֆ. Իսկէնտէրեան.— Մէճլիսիմիզ քէնտի պաշընա պիր շէյ հարմագա միւգթէտիր տէյմի՞ մի տիր քի, հէր մէսէլէտէ գօմիսիօնլար թէշքիլինէ լիւզում կէօրիւլիւեօր, վէ պու սուրէթլէ մէճլիսիմիզ մէմնունիյէթպախշ պիր նէթիճէ իսթիհսալ իտէմէեօր։ Իմտի պիզ միւզաքէրէ իտիպ, գարարըմըզը վէրէլիմ։ Էկէր Եպիսկոպոսլար գապուլ իթմէզլէր իսէ, օլ վագրթ իճապընը տիւշինիրիւզ։

Պու խուսուսատա լէհ վէ ալէյհտէ միւզաքէրաթտան սօնրա, Մօմճեան վէ Մինէճեան էֆ.լէրին թէքլիֆինի՝ Ատենապետ էֆ. զուրաեա գօյմուշ, վէ էքսէրիյէթը արա իլէ Մամճեան էֆ.նին թէքլիֆի գապուլ օլունմըշ տըր։

Պունընը իզէրինէ Նախագահ Գերապայծառ՝ մէճլիսէ տավէթ իտիլմիշ տիր։

Պու սըրատա Պրուսատան երեսփոխան ինթիխապ իտիլմիշ օլան Յակոբ էֆ. Գավաֆեանընը վէ Էնգաբէյէն ինթիխապ օլունան Տօգթ. Բօյ էֆ. Էմիրզէնին ինթիխապ մազպաթալարը օգունմըշ, վէ պիրէնճիսի տէրհալ, վէ տիկէրի մազպաթանընն սուրէթը թանպիմինտէն սօնրայը պաղը իթիրազար իտիլտիքտէն սօնրա թատիգ գելընմըշ տըր։

Գավաֆեան էֆ.նին ինթիխապ մազպաթասընը իմզալանանարատան պիրի, սօնրատան իմզասընը կէրի ալարընընա տաիր Պրուսատան Երեսփ. Դիւանա պիր մէքթուպ եազմըշ իսէ տէ, պունա էհէմմիյէթ վէրիլմէմիշ տիր։

Մուշատան վէ տաիր մահէլլէրէն կէլմիշ օլան պաղը մէքթուպլար իլէ զապթը սաղրգըն օգունմասը՝ խայլի վագթը իճապ իտէճէկինտէն, պունլարըն գրաթը տիկէր պիր իճթիմայա թատիգ իտիլմիշ տիր։

Պատէհու «բանաճու»լէրէ սըրա կէլմէքլէ, Նախագահ Գերապայծառ՝ պու պապատէքի միւզաքէրէ՝ էվվէլէ պաղը Եպիսկոպոսլար մուվաճճէհէսինտէ ճէրլեան իթթիկի իչին, պու տէֆա տախի օնլարըն թէքրար հաղրը պուլընմասընը թէքլիֆ իթմիշ, վէ իչպու թէքլիֆի գապուլ օլունմըշ տըր։ Պինապէրին Արհ. Գոյունեան Եպ. իլէ պիրլիքտէ Արհ. Արփիարեան, Կիւլեան, Քէչէճեան Արքեպիսկոպոսլար վէ Ճամճեան, Զէյլէպեան, Խաչատուրեան, Մուրատեան վէ Իսրայէլեան Եպիսկոպոսլար, պունատան սօնրայի միւզաքէրաթտա հաղրը պուլընմըշլար տըր։

Մամճեան էֆ., թէքլիֆինի թէքրար իլէ, «Միհթէրէմ Եպիսկոպոսլար, չիւպհէսիզ չիմտի ճէմաաթը՝ վէ մէճլիսիմիզին հիսսիեաթընա տատա զիհատէ վագըֆ օլտուգլարընտան, քէնտիլէրի պու սուրէթը իթիլաֆը գապուլ իտէրլէր. զիրա կէօրիւլէճէկի վէճհլէ, թէքլիֆաթըմըզտա զապուլ օլունմասանաճագ պիր շէյ եօգ տըր»՝ տէմիշ վէ օ սըրատա թէքլիֆնամէսինի Դիւանա մագտիմ իյլէմիշ տիր։

Պու էնտատէ սամիուն կիթտիքճէ տօլմուշ, Երեսփոխան օլան վէ օլմասան թանըմագ պիր տէրէճէտէ գարմագարը օթուրմաեա մէճպուր պուլընմըշ, վէ միւզաքէրաթը չըզըրընտան չըգմասը միհթէմիլ պուլընմըշ օլտուղընտան, պիր արա, եալընըզ Երեսփոխանլարը գարթըյա կէլմիշ օլան սամիունը գալմասը, տիկէրլէրին մէճլիստէն չըգմասը թէքլիֆ իտիլմիշ, պու թէքլիֆէ սամիունատան պաղըլարը մուխալիֆէթ իթմիշ, միւզաքէրաթ պիր արա թաթիլ օլունմըշ, նինայէթ պիր թագրմըն չէքիլմէսինտէն սօնրա, մէճլիս, թէքրար աչըլարագ, միւզաքէրաթա տէվամ օլունմըշ տըր։

Մամճեան էֆ.նին զիյրտէքի թէքլիֆնամէսի, քեափիպ Պատուհասեան Վ. թարաֆընտան օգունմըշ տըր.

«Ազգ. Երեսփ. ժողովս՝ նկատի առնելով որ Հասարակութեանս հիմերը կը կազմեն Կաթողիկէ Կրօնքը և Ազգ. կազմակերպութիւնը, այս երկուքը ամբողջութեամբ անվթար և անաղարտ պահելու համար կ՚առաջարկէ՝

«Ա. Արհ. Եպիսկոպոսունք և Երեսփ. ժողովոյ անդամք ի գործածութեան եղող Ազգ. Կանոնագրութիւնը ստորագրեն, այնպէս որ Կ-Պատրիարքը ընտրուելէ յետոյ միասին պիտի առաջարկեն իրեն որ զայն անթերի գործադրէ մինչև ցվաւերացումն նոր կանոնագրի, և եթէ ընդդիմանայ և հակառակ վարուի, Երեսփ. ժողովս և Արհ. Եպիսկոպոսունք պիտի միանան ստիպելու զինքը որ գործադրէ և եթէ դարձեալ ընդդիմանայ՝ միասին պիտի դիմեն ի Հռովմ և Տէրութեան՝ զինքը պաշտօնանկ ընելու։

«Բ. Որպէս զի իրաց ստոյգ վիճակը Ս. Քահանայապետին տեղեկագրուի և բնաւ կասկած չի մնայ թէ սխալ տեղեկութիւններ տրուած ըլլան, իրողութիւնները ճշգրիտ կերպով խմբագրուի և ժողովոյս մէջ Արհ. Եպիսկոպոսաց ներկայութեան կարդացուելէ յետոյ, երկուստեք ստորագրուելով՝ ղրկուի Ս. Քահանայապետին, մէջը դրուելով Արհ. Տեղապահ Գերպ.ի երդման բանաձեւը և անոր ճշգրիտ թարգմանութիւնը և հետեւեալ պարբերութիւնը.

«Հայ-Կաթողիկէ Հասարակութիւնս անդամ մը եւս ապացուցանելու համար իր որդիական հպատակութիւնը առ Ս. Գահն Հռովմայ, կը ձեռնարկէ Կ-Պատրիարքի ընտրութեան։»

«Գ. Նկատի առնելով որ թէ՛ ժողովոյս և թէ Հասարակութեանս մէջ ընդհանուր համոզում կայ թէ՝ թէրզիպաշեան Գերյ. վարդապետը ապօրինի և անվայել դեր ունեցած է այս խնդիրներուն մէջ, և թէ անոր ներկայութիւնը Կաթողիկոսարանի մէջ ապագային ալ վնասակար կրնայ ըլլալ՝ Արհ. Եպիսկոպոսունք նկատի առնուն ժողովրդեան այս համոզումը և ընդ միշտ հեռացնեն զայն Կաթողիկոսարանէն։

«Դ. Կ-Պատրիարքի ընտրութենէն յետոյ թէ՛ Հռովմ գրուելիք Միւնհոդոսական տեղեկագրին և թէ՛ Տէրութեան ներկայացուելիք «մազպաթա»յին հետ մէկտեղ զատ մազպաթայով միւնոյն ժամանակ տեղեկագրուի որ Կ-Պատրիարքը անմիջապէս պիտի ձեռնարկէ ամբողջ Միւնհոդոսով՝ Ազգ. Երեսփ. ժողովոյ հետ սկսուած նոր Կանոնագրութեան գործը իրագործելու։

Բերա, 7/20 Փետր. 1910

(21 սեռրազրութիւնք)

Պունընն միւզաքէրէսինէ կիրիյիմէզտէն էվվէլ, Ատենապետ էֆ. տիկէր թէքլիֆնամէլէր վարատ, օնլարըն տախի թագտիմնի պէհան իթմէքլէ, Մինէճեան էֆ. թարաֆընտան տիկէր պիր թէքլիֆնամէ վէրիլմիշ, վէ պու տախի օգունմըշ տըր։

Սակիր թէքլիֆնամէլէր օլմասընընտան, պիրինճի թէքլիֆնամէնին իլք մատտէսի թէքրար օգունմասընտա, Մինէճեան էֆ.՝ «Պու մատտէսէ պիր նիզամնամէ գիրք օլունուեօր, ֆագաթ հանկը նիզամնամէ տիր, պիր թագրմ տէրքէնարլարը հավի օլան վէ էլեէվմ մէրի իւլ իճրա պուլընմը, եօգսա հիչ իճրա օլընմը։ Օրմանանմը։ Սանիէն՝ ինթիխապ օլընասագ Կ-Բաթրիգ՝ թէմամէն անը իճրա իթմէղտէ, Բոմանա վէ Տէվլէթէ միւրաճաաթ օլընմասը թէքլիֆ օլունուեօր։ Իքինճիսի իչին տէյէճէկիմ եօգ տըր. ֆագաթ պիրինճիսի պէնճէ գապուլէ չայանն տէյիլ տիր. զիրա պիզ՝ Բաթրիգլիկէ անճագ սիեասի իչէր իչին գարըշերըզ. պու ճիհէթ իսկ, հիւքիւմէթէ այտ տիր։ Իմտի պիրինճի ճիհէթին գարարրըլմասընը թէքլիֆ իտէրիմ։ Պիզճէ էն էլզէմ մատտէ՝ միլլէթին ամբողջությունը հիսո իտէն միլլէթբէրվէր ինթիհաճաթը զէմանիէյէ կէօրէ միլլէթին թէրագգըընա չալըշան պիր Կ-Բաթրիգին ինթիխապը տըր։ Իմտի միհթէրէմ Եպիսկոպոսլարն վիճանանրնա միւրաճաաթլա, էֆագամ իտէճէկիմիզ նամզէտլէրէն էն միւնասիպինի ինթիխապ իթմէլէրինի բէճա իտէլիմ. զիրա քէնտիլէրի միլլէթէ էն ֆայտէլի՝ օլապիլէճէք Եպիսկոպոսը պիզտէն էյի թանըրլար. վէ պու պապատէ արամզատա պիր իթիլաֆ հասել իտէլիմ, չիւնքի կէչէն ինթիխապլարատա թուրուլան չարբզ հարէքէթտէն ճէմաաթը միւթէզարրուր օլտըղընը կէօրարիք։

Պաղչեան Գերյ.՝ տէրքէնարը վէ տէրքէնարսըզ նիզամնամէլէրին թանզիմի հագգընտա պաղը մալիւմաթ վէ իյզահաթ վէրմիշ, վէ նինտեէթ՝ «բանաձեւ»տէ մէվզուի պահս օլան նիզամնամէ՝ տէրքէնարլարը հավի օլան նիզամնամէ իտուկի անլաշըլմըշ տըր։

(Մալիւմ օլմագ կէրէք տիր քի, իլք նիզամնամէ, 1888ատ, Ազարեան Կ-Բաթրիգ իլէ Անդիհասունիսթ գըսմը միւթէպէրանը արասընտա թանզիմ իտիլմիշ, վէ պատէհու միլլէթին իլք Միւթէպէրան մէճլիսինտէ վէ Գասրքէօյ Սինօդընտա միւզաքէրէ իտիլէրէք, պիր թագրմ թատիլաթ կէօրմիւշ տիր քի, իչիմ օ թատիլաթլա մէվճուտ օլան նիզամնամէ՝ մէրի իւլ իճրա օլան նիզամնամէ տիր։)

Մանուկ էֆ. Մարիկեան.— «Բանաձեւ»տէ «ազգային կազմակերպութիւն» տէնմիշ. պանա գալըրսա «տոհմային» տէնմէսի տահա միւնասիպ տիր։

Հ. Սահակ Վ. Տէր-Մովսէսեան.— «Տոհմ վէ ազգ» այնի մանէտատա իսկ տէ, «տոհմ» ֆամիլեահա մախսուս տըր, ֆագաթ «ազգ» տահա վասի մանէտատա տըր. անճագ տէվրը Համիտէ «ազգ» քէլիմէսի սէրպէսթճէ գուլլանըլմասը։ Իմտի էօյլէ գալմասը՝ տահա էյի տիր։

Շիշմանեան էֆ.— «Բանաձեւ» հագգընտա պիզճէ իթիլաֆ հասել օլուպ, ֆագաթ Սինօդ ազալարընճա բէտտ իտիլտիկի հայտէ. միշքիլաթա թէսատիֆ իտիլմէսի մէլնուզ օլարը իչին, չիմտիտէն օնլարըն տա բէյի ալընմասընը թէքլիֆ իտէրիմ։

Հ. Սահակ Վ. Տէր-Մովսէսեան տա, այնի թէքլիֆտէ պուլունմըշ տըր։

(*) Երեսփ. ժողովը՝ իչպու. իճթիմասընա տաիր բազար իրթէսի կիւնիս նէշր իթտիկիմիզ զիյրտէքի մալիւմաթ թաշրա ապօնէլերիմիզ իչին պու կիւն թէքրար նէշր։ Վէ պու վէսիլէ իլէ, իլք նէշրիեաթտա վագը օլան պաղը սէհվլէրի տէ թասհիհ իտէրիզ։

Յովսէփ Վ. Ճամճեան.— Պու խուսուսա հէմէֆքեար օլմամլա պէրապէր, չուննու իլավէ իսէրիմ քի, պիզ, պու կիւն պուրատա միւշքիլաթը ալֆ իսէճէք եէրտէ, եէնի միւշքիլաթ չըգարըհօրըզ։ Էկէր կէչմիշէ պիր ազ աթֆր նազար իսէրսէք, մէսէլէյի պու գատար կիւճլիշտիրմէք ճայիզ օլմասըզընը անլարըզ. պիզ, քէնտիմիզի, Ֆրանսա, Ինկիլթէրրա եախօտ Ալմանիա Բարամէնթօլարը ֆարզ իտիեօրըզ։ Պիւթիւն ճէմաաթըմըզ, 60-70,000 նուֆուստան իպարէթ տիր։ Պու քիւչիւք ճէմաաթը իտարէ իթմէք իչին, պու գատար գանուէնլարա իհթիեաճ եօք տըր. գանուէնտէնիլէն՝ իճրա օլունմազ իչին. քեաղըտան զիեատէ գալպտէ վէ հիսսիեաթտա մէրքիւզ օլմալը տըր։

Պու սըրատա Ճամճեան Վ., ճէմաաթըմըզին սուրէթը թէչքիլաթը հագգընտա պազը մալիւմաթ վերէրէք. իչպու թէչքիլաթտա բիազօրսուն վէ բուհպանընը՝ թէրազգընտաթը միլլիյէ խուսուսընտա ճիտատէն չալըշտըգլարընը, քիլիսէ, մէքթէպ վէ սարիէ ինչասընտա զայրէթ իթտիքլէրինի պէհանտէն սօնրա, իլավէթլէն տէմիշ տիր քի, «Պունտան սէնէլէրճէ էվվէլ պազը սուի թէֆէհհիւմէր նէթիճէսինէ պէյնի էլ միլլէթ գիրլ ոբ գալ հասրլ օլմուշ, մատտի վէ մանէվի բէք չօք զարարլար հուսուլէ կէլմիշ, վէ նիհայէթ պիր նիզամնամէ եարըլմըշ տըր քի, պու կիւն գուսուրլը օլտուղը կէօրիւրիւեօր. ֆագաթ չիմտի տէ եէնի նիզամնամէ իչին ֆիքրէր օ գատար թարիւգ օլունմըշ տըր քի, պէնճէ օ ֆիքրէրին թէսկինի իչին պիր միւտտէթ պէքլէմէք վէ միւսթագպէլի տրչիւնէրէք, եէնի նիզամնամէյի սաքինանէ եարմագ միւնասիպ օլուր. լաքին իչէր եօլընտա ճէրէեան իտէպիլմէք իչին պու կիպի «քանաճեւ»էր իլէ վագըթ կէչիրմէքտէն իսէ, եէնի Կ-Բաթրիկիմիզի ինթիհապ իտէլիմ. օնատան սօնրա սօղուգ գանլըլըգլա եէնի նիզամնամէյի հաղըրլաեալըմ.

Վահէ էֆ. Իսկէնտէրեան.—Նիզամնամէ թանզիմի իչին հէր հալտէ պէօյիւք միլէթէր սըրասընտա՞ մը պուլընմալը։

Մինէճեան էֆ.— Հ. Սահակ Վ.ին վէ Շիշմանեան էֆէնին իֆատէլէրինէ ճէվապէն տէրիմ քի, պիզ, քէնտի գարարլարըմըզը վերէլիմ. սօնրա Եպիսկոպոսլար քէնտի ճէվապլարընը վերսինլէր։

Տր. Յովհաննէսեան.— Էկէր պիզ, հէր սըրատա օնլարըն նէ տէյճէճկինի տիւշիւնիւրսէք, հիչ պիր գարար վերէմէյիզ։ Իմտի միւթէֆիգէն վէ գանաաթլէ գարարըմըզը վերէլիմ. գապուլ օլունմազսա, նէ եարաճաղըմըզը օլ վագըթ տիւշիւնիւրիւզ։

Պետրոս էֆ. Վասիլեան տախի պու էֆքարը պէեան իմմիշ տիր։

Շուրայը պէեան իտէլիմ քի, Արհ. Տեղ. Գերպ., Եպիսկոպոսլարըն պու միւզաքէրաթտա հաղը պուլունմասը՝ սօն բէսմի իճթիմաան թանզիմ իտիլէն «քանաճեւ»ին մէվզուի պասն օլաճաղը զանըլյա օլտուղընը. ֆագաթ տիկէր «քանաճեւ»էր օրթաեա գօնտուղը իչին. քէնտիլէրին պուլունմասընա լիւզում օլմասըզընը պէեան իլէ. մէճլիսէն կիմմէք իսթէտիքլէրինի սէօյլէմիշ իսէ տէ, Երեսփոխանլար՝ Մէճլիսին վէ Ճէմաաթըն հիսսիեաթ վէ էֆքեարընա վագըֆ օլմագ իւզրէ մէճլիսէն կիմմէմէլէրինի բէճա իմմիշլէր տիր։ Եպիսկոպոսլար՝ պու բէճայը գապուլ իլէ գալմըշլար տըր։

Շիշմանեան էֆ.՝ վերիլէճէք գարարըն, միւշքիլաթա ուղրամամասը իչին իմմիլաֆ հուսուլիյէ վերիլմէսինի թէքքար իմմիշ տիր։

Գր. էֆ. Պէճիտեան.— Պիրինճի մատտէտէ, «Կ-Բաթրիգ՝ նիզամնամէյի գապուլ իմմէզսէ, քէնտիսինի ազ իմտիրմէք իչին Եպիսկոպոսլարը՝ Երեսփ. ժողով իլէ պերլիքտէ Բօմաեա վէ Տէվլէթէ միւրաճաաթ իտէճէքլէրի» պէեան օլունուեօր։ Շու հալտէ Սինօդ ազալարընընն Կ-Բաթրիգ հագգընտա պէօյլէ պիր հագգլարը օլուպ օլմասընընը սիւալ իտէրիմ։

Մամճեան էֆ.— Պիզ պուրատա պիր թէքլիֆնամէ իւզրինէ միւզաքէրէ իտիեօրըզ. Եպիսկոպոսլարըն ավօգաթլըզընը եախօտ անլէրին սէլահիյէթի տէրէճէսինի թայէին իմմէկէ մէմուր տէյիլիզ։

Էքմէքճեան Վ.— Էկէր Բօմա՝ Կ-Բաթրիկին իսթիֆասը իչին իտիլէն միւրաճաաթտա կէօսթէրիլէն սէպէպլէրի քեաֆի ատտ իմմէյէրէք, գապուլ իմմէզսէ, պէօյիւք միւշքիլաթա ուղրաեաճաղըզ։ Շու հալտէ օ մատտէ՝ հատտը զաթինտէ գապիլը իճրա տէյիլ տիր։

Առենապետ էֆ.— Պու մէսէլէ՝ նազարիաթտան իպարէթ տիր. ումմարըզ քի՝ իշ օրալարա կէլմէզ. կէլիրսէ օլ վագըթ սիւրինիւրիւզ։

Հ. Սահակ Վ.—Էրմէնի քիլիսէսինճէ Կաթողիկոսլըգ սըֆաթը գայտը հայտալատըր. չու հալտէ իքիսէ պիր Կաթողիկոսը թէպտիլ իմմէքլէ, ֆէնա պիր ատէթ օլաճագ վէ պիր չօք մանզուրլար հասըլ իտէճէք տիր։

Լէհ վէ ալէյհտէ միւզաքէրէտէն սօնրա, պիրինճի մատտէ 29 գուրա իլէ գապուլ օլունմըշ տըր։

Իքինճի մատտէ օգունտըզընտա, Յովհաննէս էֆ. Թօլայեան՝ իշպու մատտէնին միւպհէմ վէ գարանլըգ օլտուղընը պէեան իմմիշ տիր։

Արամ էֆ. Ինճիճեան.— Շիմտիյէ գատար Բօմաեա, ճէմաաթըն վէ մէճլիսիմիզին էֆքեար վէ հիսսիեաթը վէ եէնի նիզամնամէնին միւնտէրիճաթը հագգընտա եանլըշ մալիւմաթ վերիլմիշ օլապիլիր. նասըլ քի կէչէն իճթիմատա Եպիսկոպոսլարտան պիրի՝ եէնի նիզամնամէտէ մէզհէպ գարշը մատտէլէր պուլունտըզընը ըիվաեէթէն իչիթտիկինի սէօյլէմիշ տիր. իմտի Բօմա Քիւրսիսինին ճէմաաթըմըզ հագգընտա եանլըշ էֆքեար պէսլէմէմէսի իչին հագգէթը հալին պիլտիրիլմէսի լազըմ տըր։

Առենապետ էֆ.— Տիմէք ճէմաաթըմըզ իւզրինէ միւֆիէրիեաթ օլմուշ տըր տէյի զանն օլունուեօր։ Պու կիպի ֆարզլեեաթա պինէէն թէքզիպէ գալգըշմագ ճայիզ օլամազ. լաքին էկէր սըրֆ մալիւմաթ գապիլինտէն օլաճագ իսէ, տախիլի անվալիմիզի պիլտիրմէյէ նէ՞ լիւզում վար տըր։

Ինճիճեան էֆ.— Սէպէպ տախի օլմասա, անվալիմիզի Բօմայա պիլտիրմէմէյէ վէ էվլատըզ ուպուտիյէթիմիզի կէօսթէրմէմէյէ նէ՞ մանիա վար տըր։

Մինէճեան էֆ.— Պիզէ գարշը օլան ազվիեաթը թէքզիպ իչին Բօմաեա միւրաճաաթը գապուլ իտէմմ. զիրա պու միւրաճաաթ՝ պիզի միւթէհէմ կիպի կէօսթէրիր, վէ թէպրիյէ զիմմէթ կիպի ֆարզ օլունուր. մէճլիսիմիզին, եօսըզ պիր հարէքէթտէ պուլընմըշ կիպի ֆարզ օլունմասընը գաթան գապուլ իտէմմ։ Եէնի նիզամնամէյի էվվէլճէ թէտգիգ վէ գապուլ իթմէք իսթէմէմիզ՝ բէք մէշրու վէ թապիի պիր քէյֆիյէթ տիր. անճագ պունա գարշը պիր թագըմ մանէասըզ միշքիլաթ վէ մէվանի չըգարըլար, վէ նիզամնամէնին ինթիխապտան էվվէլ թէտգիգի իչին հիքմէթը ալիէյի բուհանիէտէն էմրը գաթի կէթիրիլաի. պունա թէէսսիֆ իտէրիմ. լաքին իլք եարալարը թէքքար աչմագ վէ պէյն էլ միլլէթ իսթիլաֆտա հուսուլէ կէթիրմէք իսթէմէմ։ Էկէր հիսսիեաթըմըզ Բօմաեա խալիսանէ պիլտիրիլսէ իտի, պու էմր կէլմէգ իտի։ Պինաէն ալէյհանընը մալիւմաթ վերիլմիշ օլմասը՝ իհթիմալին խարիճինտէ տէյիլ տիր։ Շու հալտէ հաղգըգէթը հալին Բօմաեա պիլտիրիլմէսի՝ ֆայտէլի տիր։

Գունդն իւզրինէ մէզքիր մատտէ թէքքար օգունտըզընտա, Տգթ. Յովհաննէսեան՝ Բօմաեա եազըլաճագ մալիւմաթն՝ իլէրիսի իչին տէ ֆայտէլի օլաճաղընը պէեան իմմիշ, վէ գուրաեա գօնուլուպ, էքսէրիյէթը արա իլէ գապուլ օլընմըշ տըր։

«Բանաճեւ»ին իւչիւնճիւ մատտէսի օգունուպ, Շիշմանեան Զարեհ էֆ.՝ «Պէօյլէ պիր մուհիմմ մէսէլէտէ՝ չախսիյէթ իլէ մէշղուլ օլմագ վէ կաթողիկոսարանընն պիր մէմուրընընն իխրաճընը թալէպ իմմէք՝ «բանաճեւ»ին էհէմմիյէթինի զայպ իմտիրէճէկինի վէ մէճլիսէ սէ քիչիւքլիք օլտըզընը» պէեան իլէ, օ ֆիքրանընն չըգարըլմասընը թէքլիֆ իյէմիշ տիր։

Մինէճեան էֆ.— Մինօդա պու պապտէքի միւրաճաաթ պէնճէ պիլիւզում տըր. զիրա Սինօդ՝ օնընա մէշղուլ օլամաեաճաղընը պէեան իտէճէք տիր։ Իչպու նօգթայը նազարը տիգգաթա ալսրագ իճապընա պագմագ՝ Տեղ. Գերապայծառ այիտ տիր։

Յովսէփ էֆ. Թօլաեան.— Տեղ. Գերապայծառ պուրասընը պիլմէքլէ պէրապէր, նազարը տիգգաթա ալմամըշ տըր. օ սէպէպլէ Սինօդա միւրաճաաթ իտիլմէլի տիր։

Գարտաշեան Յովհ. էֆ.՝ Շիշմանեան էֆ.ին էրէջ հէմէֆքեար օլմագլա պէրապէր չէօղլէ իլավէ իմմիշ տիր.

—Էկէր Թէրզիպաշեան Գերապայծառ օ գատար միւզմէտտիր օլուպ, Սինօդը վէ սաիրլէրի իտարէ իտէպիլիեօր իսէ. պիզ այ պէօյլէ պիր միւգմէտտիր Կ-Բաթրիգ արաեօրըզ. պու կիւնտէն քէնտիսինի ինթիխապ իտէլիմ։ Մէճլիսիմիզ՝ հէյեթը թէշրիիյէ տիր. գանուէնլար թանզիմիյէ իշթիրալ իտէպիլիր. հալպու քի պու մատտէ՝ պիր մէմուրընն մէմուրէյեմինէ տարը օլուպ, մէճլիսիմիզէ ախտ տէյիլ. հէյեթը իճրաիյէ ախտ տիր։ Մատտամքի մէսէլէյի միւշքիլաթա ուղրաթմաեա վէ պու չըգմագ հալէ կէթիրմէյէ սէպէպ օլանլար վար տըր, վէ պունլարտան պիրի Թէրզիպաշեան Գերապայծառ օլտուղը սէօյլէնիեօր, թանզրգաթը ուսմամիյէ իճրասընը թէքլիֆ իտէրիմ. զիրա Վարչ. ժողովընն տախի պու իշտէ եօլսըզ հարէքէթի պուլընտըզը սէօյլէնիեօր. իմմիտամ քի թանգրգաթըն նէթիճէսինտէ, տիկէր պաղը մուհիմմ զէվաթըն տախի ազ չօք գուսուրլարը. օլտուղը թէհագգուգ իտէճէք տիր։ Օլ վագըթ իճապընընն իճրասը տիւշիւնիւլիւր։ Իմտի «բանաճեւ»տէն օ մատտէնին զալտըրըլմասընա, պիր թէֆթիշ հէյեթինին թէշքիլինի թէքլիֆ իտէրիմ. զիրա մէճլիսիմիզ՝ պէօյլէ շախսի պիր մատտէյի գուրաեա պիլէ գօեամագ։

Պատուհասեան Վ.— Օ ֆիզրանընն միւնտէրիճաթը հագգընտա լէհ վէ ալէյհտէ իֆատէի էֆքեար իմմէքսիզին պէեան իտէրիմ քի, Գարտաշեան էֆ.նին թէքլիֆինամէ թէնազգուզ վար տըր. զիրա պիր թարաֆտան՝ մէճլիսիմիզ գուվվէյի թէշրիիյէ օլտուղը իչին, պէօյլէ շախսի մատտէյէր իլէ իշթիրալ իտէպիլէճէկինի սէօյլէտիկի հալտէ, տիկէր թարաֆտան՝ ուսմամի թանգրգաթի իճրասը իչին պիր թէֆթիշ գօմիսիօնը թէշքիլինի թէքլիֆ իտիեօր քի, պու սուրէթլէ տիկէր պիր թազըմ զվվաթըն գապահաթը եախօտ գապահաթսըզ օլտուղվարը տա մէյտանա չըգապիլիր։ Պու թէքլիֆ մուճիպինճէ մէճլիսէ տահա պէօյիւք պիր սէլահիյէթ վերիմիշ օլուեօր. զիրա թանգրգաթա պաշլամագ՝ նէթիճէլէրի գապուլ տիմէք տիր. էկէր էօյլէ օլմասա՝ մէճլիսին վերէճէկի գարար՝ մուճիպի իսթիհվա օլուր։ Մէճլիսին պու խուսուստաքի սէլահիյէթի մատտէսինէ կէլինճէ, սահիհ տիր քի մէճլիսին, խուսուսիյէ պիր բուհանիի մուհաքէմէյէ սէլահիյէթի եօք տըր, լաքին Գարտաշեան էֆ.՝ «բանաճեւ»ի եանլըշ անլամըշ օլմալը տըր, չինքի պէնիմ անլաեըշըմա կէօրէ, մէսէլէ՝ Սինօդա արզ իտիմիշ ատի պիր թէքլիֆ տիր քի, զաթէն պունա սէլահիյէթտար տըր, վէ մատտէ՝ օնրն գարարընա իհալէ իտիլմէքտէ տիր։

Գարտաշեան էֆ.— Պէն՝ Թէրզիպաշեան Գերպ.ը միւտտֆատ իմմէք իչին սէօյլէմէեօրում. անճագ թէքքար իտէրիմ քի, մատտէ՝ հէյեթը իճրաիյէ այիտ տիր. Վարչ. ժողով թէտգիգ իմմէլի, վէ էկէր օ տա, քէնտիսինի պունա սէլահիյէթտար կէօրմէզսէ, մերճիինէ միւրաճաաթ իյլէմէլի տիր։

Շիշմանեան էֆ.— Պու թէքլիֆ, Երեսփ. ժողով իչին քիչիւքլիք տիր. գուրաեա պիլէ գօնամագ։

Վահէ էֆ. Իսկէնտէրեան.— Զաթէն Երեսփ. ժողով՝ բէք չօք նօգթալարտա քիչիւք տիչտիւ. վարընն պիր տահա տիչսիւն. մատտամ քի պու. խուսուստա գանանաթը էֆքեար վար տըր, պու պապտէ մէճլիսէ պիր թարզիյէ վերիլմէլի տիր։

Մինէճեան էֆ.— Թէքլիֆին հագգլը վէ էասսի օլտըզընը գապուլ իլէ պէրապէր, ուսուլը մերիէյի մուհաֆզա իչին, «բանաճեւ»տէն չըգարըլմասընը վէ թէտգիգաթըն պաչգա սուրէթլէ իճրասընը պէեան իտէրիմ։

Նիհայէթ Ատենապետ էֆ.՝ «բանաճեւ»ին պու մատտէսինին թէէխիր եախօտ հէման իճրասընը գուրաեա գօյմագլա, էքսէրիյէթլէ թէէխիր իտիլմէմէսի ֆիքրի գապուլ օլընմըշտըր։ Պատէհու մատտէի մէզքիւրէնին այնէն գապուլի եախօտ բէտտի գուրաեա գօնուլուպ, 20 գուրա իլէ այնէն պագասընա գարար վերիլմիշ տիր։

«Բանաճեւ»ին կիւնճիւ մատտէսի օգունմըշ վէ ուղուն միւզաքէրէ իտիլմէէրէք, ճիւզի թասիրէլէ միւթէֆիգէն գապուլ օլունմըշ տըր։

Ատենապետ էֆ.ին թէքլիֆի իւզրինէ «բանաճեւ»ին թէքմիլ պիր տահա օգունարագ, գուրաեա գոնմուշ, վէ հէման միւթէֆիգէն գապաս իտիլմիշ տիր։

Մինէճեան էֆ.՝ քէնտի թէքլիֆնամէսինի կէրի ալմըշ տիր։ Գատէհու «Բանաճեւ» իլէ պիրլիքտէ Երեսփ. ժողով գարարընը հավի թանրիրաթը թանգիմ վէ թէրթիպի Գիւանա իհալէ իտիլմիշ տիր։

Վաղըթ կէճիրմիշ օլտուղընտան, գապուլ օլունան «բանաճեւ»ն տէրհալ Սինօդա կէօնտէրիլմէսի, վէ ալընանագ ճէվապ իւզէրինէ թէքքար իճթիմա իտէրէք, մէսէլէյէ խիթամ վերիլմէսի գարարլաշտըրըլմըշ տըր. զիրա հէման ուսմամ հէյեթը մէճլիս՝ Սինօդ ազալարընն «բանաճեւ»ի գապուլ իտէճէքլէրինի գավիէն մէմուլ իմմէքտէ տիր։

Պազը Երեսփոխանլար. էզճիւմէջ Գըյգլեան Գրիգոր էֆ., ֆօն իճթիմատէ, Ճամճեան Յարութիւն Եպիսկոպոսընն պազը սէօզլէրինէ սուի մանէա վերիլիպ, պիր թագըմ զազէթալարատա օ եօլատա եազըլընընը պէեան իլէ, պու սուի էֆքեարընն Դիւան թարաֆընտան բէսմէն թէզրիպ իտիլմէսինի թէքլիֆ իճթիմշ տիր։ (Զազէթամըզ թարաֆընտան զաթէն թէզրիպ իտիլմիշ տիր։) Մուշ մէրճասասը Գր. էֆ. Գէճիրեան տախի, այնի իճթիմատա, Աւետիս Արք. Արփիարեանընն՝ սալօնընն տիզարընընտա պուլընան թաշրալըլարը ախլէգալարը պօզուլմըշ ատտ իմմիշ, վէ պու էհալի՝ պունատան միւթէսսիր օլմուշ օլտուղընտան, պու սէօզիւն կէրի ալընմասընը թալէպ իյլէտիքլէրինի պէեան իմմիշ տիր։

Ատենապետ էֆ., ճէվապէն, «Մէճլիսիմիզտէ պու կիպի միւնասիպէթսիզ սէօյլէր սէօյլէնմիշ օլտուղընը, վէ պու պապտէ իյզահաթ վերիլմէսինի գապուլ իմմէմ, վէ թէքզիպի քէյֆիյէթէ տէ լիւզում կէօրմէմ» տէմիշ տիր։

Մէճլիս, սահաթ իքի բատտէլէրինտէ խիթամ պուլմըշ տըր։

* * *

Մեճմուա.—Պիր գաչ այտան պէրու ճէմաաթճա պուլընտըզըմըզ հալ, ֆիլվագը մէմուլտէն չօք զիեատէ թէէսսիֆիւ վէ միւէլլիմ նէթիճէլէրի մուճիպ օլաեա։ Պիզ, իլք ֆիւնտէն պուրալարընը աչ չօք քէչֆլէ, մէսէլէնին պու բատտէյէ գատար կէթիրիլմէէրէք, պիր ան էվվէլ թէավիյէ իտիլմէսինի արզու իտիեօրըզ. եաղրա քի օլամատը։ Պու կիւն տէ իչ՝ պու մէրքէզտէ պուլունուեօր։ Իմտի պու տէֆա նէթիճէի գամիէ երինէ Սինօդընն եէտինտէ տիր։ Իշպու նէթիճէնին, կէճիքտիրիլմէէրէք. վերիլմէսինի թէքքար բէճա իտէրիզ։

*** Պալէատէքի մալիւմաթը, անճագ Երեսփ. ժողովընն թէրճէմանը մագալընտատէրճ իմմիք։ Գերպ. Թէրզիպաշեան Գերպ. մէսէլէսինտէ, թապիի տիր քի. միւնտէրիճաթ վէ միւթալէաթը վագըայը, թասվիպ եախօտ բէտտ իմմէք՝ պիզէ այիտ տէյիլ տիր. անճագ թանգրգաթը լազըմէնին իճրասընա բէտտին թէզրիպ վէ ճէրճ իտիլմէսինտէ, պու թէզրիպ վէ ճէրճի տէ նէյզը իլէ պէրապէր, հագգրգաթը հալին չուեօլտա զահիր օլմասընտան տոլայը իլք աէֆա իզհարը մէսլեհնիյէթ վէ թէպրիք իտէն պիզ օլաճաղըմըզը խալիսանէ պէեան իտէրիզ։

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

9 Փետրվար 1910

	Ղշ.	Բր.
Թէվֆիա իտիլմիշ էսհ. ուս.	103	33—
Բուսմէլի չըմէնտըֆէրի Ֆբ.	214	75
Օսմ. Սիկրթ. չիրքէթի Լ. Օ.	4	32
Տէրիս. Թրամվայ գուբ.	8	
« » թանվ ֆբ.	490	
Ըէժի	17	20
Տէրխատատէթ Ըլխթըմ	438	
Տէրգօզ	32	
Անատօլը չըմէնտըֆէրի գուբ.	14	95
» » թահ.	527	
Քրէտի Ֆօնսիէ Էժիբսիէն Ա.	322	
» » » Բ.	267	50

ԱԳՋԷԼԷՐԻՆ ՖԻԵԱԹԸ

Օսմ. լիրասը 100 ղշ.տան	Ղշ.	Բր.
Պէեազ մէճիտիյէ ֆարգը	108	9
Մէթալիք	100	
Բօլ	90	20
Ֆրանսազ ալթունը	87	20
Լեկիլիզ լիրասը	110	7
Դրամից	50	
Ռուպլի քեաղըտ	8	85

Միւտիրը մէսուլը ղազէթա
ԹՕԼԱՃԵԱՆ

ԻՏԱՐԷ ԽԱՆԷ
Պէյօղլուճեա Թազսիմ առաէսիճեէ Ն. 66